

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 5

15 Յունիս 1896



ԿՈՍՏԱՆԴՆՈԽՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պատկեր Ալի Համադէսիլիթիւ 20

1896

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Սիզերիոնի մանկամարդ Օրիորդը — Յ. Պ., Մէջէւն
- 2 Համեստ ազատայուն մը.
- 3 Աստղաբացխական.
- 4 Վերօնին խօսք.
- 5 Ակնարկ մը Ա. Խղճատիսի բղրոց վրայ:

Պ Ա. Տ Կ Ե Ր Կ Ա Խ Ե Ը

Հ Ա Ն Գ Ե Ս Կ Ե Ո Ո Ո Ո Ո Ե Ո Յ

Եօրներող Տարի

Թիւ 5

15 Յունիս 1896

ՔԱԱՎԻՒ ՏՀ ՄԷՄԹՌՀ ԿՈՄՄԻ

ՍԻՊԵՐԻԱՑԻ

Մանկամարդ Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



(Շարունակութիւն տես անցեալ քիւն)

Բրասքովի հոն համելով՝ վազեց Արբասուհեռյն առջևը
ծնրազրեց, որ ընդ առաջ ելած էր անոր մինչեւ վանաւան
դուռը իւր բոլոր հաւատաւաւորներավի զինքն ընդունելու համար.
«Կորմէս լուր չկայ», հարցուց մէկն. «Եկնւր աղջիկո, ըստ
իրեն Մեծաւոր Մայրը, բարի լուրեր ունինք աւեաելու, և իմ
սենեակիս մէջ պիտի հաղորդեմ զանոնք քեզիս։ Այս ըսելով
առաւ տարաւ զինքը վանաւան վայրագաւիժներէն ու սրահ-
ներէն անցնելով՝ առանց բան մ'աւելցընելու։ Հաւատաւոր
կուսանք խորին լուռթիւն կը պահէին, և իրենց խորհրդաւոր
կերպարանքէն անշուշա պիտի յուղուէր խոռվէր Բրասքովինց
սիրտն՝ եթէ չնկատէր բարեհաճոյ քմծիծաղ մը որ տմինուն
երեսին վրայ կը նկարուէր։

Սբբասուհւոյն սենեակը մտնելով հոն գտաւ իւր հայրն ու մայրն, որնց նոյնադէս զագանի պահած էին անոր զալուսան, անոնք առաջին վայրկեանին զգացած աղչութիւններնուն մէջ՝ տեսնելով իրենց սիրեցեալ աղջիկն հաւատաւոր կուսանաց ձևն հազած, եւ միանգամայն երախտահատոյց չնորհակալութեամբ ու գառնակսկիծ ցաւով զգածեալ եւ վրգովեալ՝ 'ի ծունը իջան իր առջեւու Այս սրտաճմիկ տեսարանին չզիմանալով Բրատքովի՝ ցաւագին աղաղակ մը արձակեց, եւ ինքն ալ ծնրադրելով, «Բնչ կ'ընես՝ հայրիկս, գոչեց. Սատուած է, մի միայն Աստուած է որ այս ամէն բանն ըրաւ. չնորհակալ ըլլանք իւր նախախնամութեանը՝ 'ի նսպասա մեր գործած հրաշքին համար» Եղին ատեն զլիսաւոր Մայրն եւ իւր հաւատաւորք յուզետով այս տեսարանէս՝ իրենք ալ ծունը կրկնեցին, ու իրենց գոհաբանական մաղթանքը խառնեցին այս բարերշանիկ ընտանեաց ազօթքներուն՝ խնկանուէր հայցմամբ գոհութիւնս վերառաքելով Աստուծոյ:

Սոյն բարեպաշտիկ զգացմանց՝ յաջորդեցին գորովակից պրկախտանութիւնք. առատաբուխ արցունքներ մօրն աչքերէն կը վազէին՝ երբ կը յառէր ականողիքն իւր աղջկան գլխաշուք գողին վրայ:

Լորուլոֆփի ընտանեաց վայելած երջանկութիւնն՝ յեսայ որ վերստին մէկզմէկ դտան՝ չէր կրնար երկարատեւ ըլլալ։ Բրասքովիայ ընդգրկած կրօնաւորական վիճակը կը հարկադրէր իւր ծերունի ծնողքն իրենց աղջկանէն զատուած ապրելու. այս նոր անջատումն առաջինէն աւելի զառնակսկիծ կ'երեւար իւրենց, որովհետեւ յայժմուս ո՛ր եւ իցէ ակնկալութիւնէ զուրկ էին. Իրենց զրամական միջոցները թոյլ չէին տար Նիմինի քաղաքին մէջ հաստատելու բնակութիւննին. իւր մայրն աղջականներ ունէր 'ի Վլատիմիր (1), որոնք կը հրաւիրէին զիրենք քովիրնին դալու բնակելու. չքաւորութիւնն ստիպեց զիրենք սոյն վերջին որոշողւթեանն յանգելու. Ուժի որ շարունակ փոփոխակի ուրախութեան ու տրամութիւնն մէջ ատանելէն ետքը, վրդովեալ նոյն իսկ այս իրենց բարերշանկութեան մէջ մերձակայ բաժանման մամտուքով։ որոշեցին ճամբայ ելնելու

(1) Քաղաք համանուն կուսակալուքեան մէջ՝ Մոսքուայի արենելեան կողմն՝ 15,000 բնակչօք. (Վ. Թ.)

դէպ ՚ի իւրեանց նոր երթալիք քաղաքը բարեմիտ մայրը մահանանդ անմիտար էր. «Բնչ բանի ծառայեց մեզի՝ կ'ըսէր՝ այս այնքան բաղձացեալ ազատութիւննիս. ըսել է թէ մեր սիրեցեալ աղջկան բոլոր բովանդակ աշխատութիւնքն ու յաջողութիւնք ուրիշ նպատակի սահմանեալ չէին՝ եթէ ոչ զինքն յաւէտ մեր գրկէն հեռացընելու. ինչո՞ւ ցարդ իրեն հետ Սիրերիա չենք գտնուիր»։ Առանք էին թշուառ մօրն ողբն ու կոծը։

Յիրաւի մարդուս համար ամէն ժամանակ մեծ ցաւ մ'է մշտնջենապէս բամնուին իւր մերձակայ ազգականներէն ու բարեկամներէն. բայց ո՞րչափ աւելի զաւնութիւնաբեր ու անտանելի է այնպիսի ճակատագիր մը՝ երբ արդէն տարիքնիս առած ենք ու ապագայէն այլ եւս բան մը չենք ակնկալեր։

Երասքովի երբ զլիսաւոր Մօր սենեակն իւր ծնողաց հրաժեշտի ողջոյնը տուաւ՝ խոստացաւ միանգամայն նոյն տարոյն ընթացքին մէջ երթալու տեսնելու զիրենք ՚ի Վատահմիր. յետոյ ամբովզ ընտանիքն՝ ընկերակցութեամբ Սրբասուհւոյն եւ մի քանի հաւատաւոր կուսանաց՝ եկեղեցին իշան։ Երիտասարդ նորընծայ կուսանը թէպէտ իւր մօրը չափ զդայուն էր այս ցաւալի անջատման համար՝ սակայն ինքինքն աւելի քաջասիրտ ու աստուածային կամաց համակամ կը ցուցընէր, եւ կը ջանար քաջալելու զանիկայ։ Այսու հանդերձ իւր մօրը ցաւոց ուժգնութեան առաջքն տոնլու համար՝ անոր հետ փոքր ինչ սուրբ սեղանին առջևն աղօթելէն ետքը՝ կամացուկ մը թողուց հեռացաւ, միւս հաւատաւորներուն զանուած դասը զնաց մտաւ, եւ վանդակապատին հետեւնալով, «միացէք բարեաւ՝ բարեսէք ծնողք իմ, ըստ անոնց, մեացէք բարեսու. այսուհետեւ ձեր աղջիկն Աստուծոյ կը պատկանի, բայց զձեզ չպիտի մոռնայ երբեք. սիրեցեալ հայր՝ ազնուագութ մայր՝ ըրէք ըրէք Աստուծոյ այն զսէր զոր կը պահանջէ ձեզմէ, եւ թող Տէրն ինքնին հազար րիւր անդամ օրհնէ զձեզ։» Բրասքովի կարի յոյժ յուղեալ՝ վանդակապատին կոթընեցաւ, երկայն ժամանակէ ՚ի վեր զսպած բանած արտասուքն իւր երեսներէն վար վազելու սկսան։ Դժբախտ մայրն ինքնիրմէն զուրս ելած՝ վաղեց դէպ ՚ի իւր զաւակն հեծկըլատով։ Արբասուհին մատովն նշան մ'ըրտաւ. մի եւ նոյն վայրկեանին վարագոյր մը քաշեցին. հաւատաւոր կուսանք երգելու սկսան Սաղմոներգուին խօսքերն. «երնե՛կ անոնց որ անբիծ սրտիւ կ'ընթանան իրենց հաւատքին».

մէջ, եւ Առուծոյ օրինաց ճամբաներուն մէջ կը քալին. Երան-
եալ են անբիծք ՚ի ճանապարհի եւ ոյք գնան յօրենս Տեառն»
(Աղմ. ճժը, 1): Անմիջապէս առին տարին զլոբուլոֆֆ եւ իւր
կինու և կաղեցւոյն դուռն ուր կառք մը պատրաստ կը սպասէր
իրենց, Վերջին անգամն էր՝ որ իրենց աղջիկը տեսած էին:

27. Բրասրովի Աբբասուհինոյն հետ Ս. Բերեր-
պողի կ'երայ.

Նորընծայ հաւատաւոր կուսանն առանց զժուարութեան
ինքզինքն ենթարկեց վանական խիստ կանոնաց. ինքն իւր
պարտուց կատարման մասին ամենամեծ ճշութիւն ՚ի զործ կը
դնէր, որով բոլոր հասարակութեան սիրալիր յարգն ու վարկն
եւս քան զեւս իրեն զրաւեց բայց սակայն իւր առաջնութիւնն՝
որ ակնյացանի կը տկարանար՝ չէր կրնար հանգուբժել իւր վի-
ճակին պահանջած զժուարատիկ կինաց. արդին իսկ կուրծքն
ախտացեալ էր: Նիմնիի վանատունը լերան մը վրայ կառու-
ցեալ, որուն ամէն կողմէն սաստիկաչունչ հովեր կը փէին, նը-
պաստաւոր հանգամանք չէր ընծայեր սոյնպիսի հիւանդութեան
ենթակայ եղաղ անձանց համար. Ամբողջ տարի մը այս տան
մէջ մնալին ետքը՝ բժիշկները խորհուրդ տուին իրեն ուրիշ
յարմարագոյն տեղ մը փախադրուելու:

Եւ որովհեան. Աբբասուհին իւր զործոցն համար սահիպ-
ուած էր Ս. Բեթերսպուրկ երթալու, որոշեց հետն առնուլ
տանիլ զբասաքովի: Բարեկրծն Մեծաւոր Մայրն ոչ միայն յոյս
ունէր այս ճամբորդութեամբ անոր առաջնութեան կազզուր-
մանը նպաստաւորելու, այլ նաև իրաւացիկ մտօք կը մատծէր
որ իւր նորինծայ սանուն վայելած բարիանուն համբաւն ՚ի
Մայրաքաղաքին եւ ամէնուն առ նա ունեցած գորովագութ
սէրն՝ օդատակար պիտի ըլլային իւր վանստան շահերուն: Յի-
րաւի ալ, Բրասաքովի նոյնքան զործունեայ որքան անշահատէր
թափանձող մը եղաւ. սակայն իւր նոր վիճակին պահանջած
պատշաճողութեանցն համաձայնելով առաջին անգամուտն պէս
մարդկանց ընկերութիւնը չէր յանախեր ՚ի Ս. Բեթերսպուրկ,
եւ մի միայն անոնց հետ տեսնուեցաւ առ որս ունեցած երախ-
տադիտութիւնն ու բարեկամութիւնը պարտք կը դնէին իր
վրայ վերստին հաստատելու սերտ յարաբերութեանց զօղերը:

Սոյն միջոցին արդէն իսկ իւր զէմքին ղծազրութիւնը սաստիկ այլափոխուած էր այն յայտերնւակ հալեւմաշին (բարակ յաւելին) պատճառաւ, որ ներսանց կը մաշէր կը սպառէր զինքը, բայց նոյն իսկ այս իւր նուազադոյն վիճակին մէջ՝ դժուարին էր իրհնինէն աւելի հաճոյատեսիլ նաև մանաւանդ քաղցրահայեաց ու յանկուցիչ կերպարանք մը դանելը։ Միջահասակ՝ այլ վայելչակերպ էր, զէմքը՝ սեաւ քողով մը շրջապատեալ որ կը ծածէր բոլորովին իւր մազերը՝ ազուոր ձուածեւ յօրինուած մ՝ունէր, աշկունքը՝ թխագոյն, ճակատը՝ բաց, տեսակ մը սեւամազձոտ Հանգարատութիւն կը տիրէր իւր նայուածքին ու մինչև անգամ իւր քմբիծազին մէջ։

Ինքը լաւ զիտէր իւր հիւանդութեան տեսակն ու աճոր բոլոր վասնզներն. ուստի իր ամէն մատածմունքն արդէն զէպ՝ ի հանդերձեալ աշխարհքը դարձած էին, որուն յուսալից կը սպասէր առանց երկիւովի ու անհամբերութեան. ինչպէս ժրազլուխ գործաւոր կին մը որ օրն՝ ի բուն աշխատելէն վերջը՝ կը հանգչի, ակնկալելով իրեն արուելիք վարձքին։

Երբ ուրեմն Աբբասուհոյն գործերն յարդարուեցան, այս երկու հաւասաւոր կուսանք պատրաստուեցան Նիմնի վերադառնուլու. Բրասքովի իւր մեկնելուն նախընթաց օրը զուրս ելու հրաժեշտի ողջոյնը տալու իր մէկ քանի բարեկամաց, ուրոնք կառքերին անոր արամազրութեան ներքեւ զնելու հաճած էին. յիշեալ անձանց միոյն տունը մանելու տաէն՝ սանզուղին վարի աստիճանաց վրայ նստած տեսաւ մանկահասակ աղջիկ մը յետին թշուառութեան վիճակի մէջ քճքճած հագումիկով. Մուրացկանը նշմարելով զանիկաց, որուն ետեւէն վայելչազդեաց նշանազգեստով մանկաւիկ մը կուզար, ճորով տեղէն երերալով ոսք ելաւ ողգոմութիւն խնզրելու իրմէն, ու ծոցէն թուզթ մը համեկով ներկայացուց անոր. «Հայրս անդամալոյց է՝ ըստը՝ եւ ուրիշ օգնութիւն չունի տեղէ մը, բայց հթէ իմ ընդունած ողորմութիւնս. ես իսկ հիւանդ եմ, ու քիչ ժամանակէն չպիտի կարենամ այլ եւս օգնել իրեն»; Բրասքովի վոյթեռանդն ու դողցոջուն ձեռքով առաւ կարդաց այն զիին, որ պարզ վկայական մ՝ էր անոնց աղքատ ըլլալն ու բարեբար բարքն հաւասառող՝ տեղոյն ժողովրդապետական եկեղեցւոյն աւագերէցէն արուած. Խսկոյն միտքն եկան այն զժբախտ օրերը՝ մինչ ինքը ծերակիւատի խորհրդարանին սանզուղներուն վրայ նստած ՚ի զուր կը հայցէր անցնող զարձողներուն զթու-

թիւնը։ Սասարկ յուզուեցաւ բազգատելով սոյն թշուառ աղջը-
կան զիճակն իւր կրած նմանորինակ աղէտից հետ, հանեց
առուառ անոր քովի ունեցած քիչ մը ստակը՝ խոստանալովնահու-
ուրիշ նպաստներ։ Իսկ այն անձինք՝ որոնց առունը զնացած էր
հրաժեշտի ողջոյնը առալու՝ փութացին ըստ յանձնարարութեան
իւրօյ բարերարելու այս չարաբաստիկ աղջկան, ու իւր հայրն
ալ իրենց հովանաւորութեան ներքեւն առին։

28. Վերանդարձն ՚ի Ս. Բերեխապուրկի. Նովկո-
րուի վանատունց կը բնակի Բարսպովի. իւր եր-
ջանիկ մահի.

Եկեղեցապուրկէն ճամբայ և ինելէն յառաջ՝ Բրասքովի անօ-
րինում խնդրած էր այն օրէնքէն որ կ'արգելուր նորընծայից
քառասուն տարեկանէն առաջ իրենց վերջնական ուխտավոր-
թիւնը կատարելու. որչափ որ ամէն ճիգ ՚ի զործ զրաւ սոյն
արտօնութիւնն ընդունելու համար, այլ սակայն իւր խնդիրքը
միշտ մերժուեցաւ։

Աբբասուհին Նիմնի վերտպաննալու միջոցին քանի մը օր
՚ի Նովկորու (1) կեցաւ հաւատաւոր կուսանաց վանատուն մը,
որուն նուազ խիստ կանոնն ու օգամաքուր զիրքը նպաստա-
մատոյց պիտի բլացին խեղճ նորընծային առողջութեանը. Բրա-
քովի Նիմնի վանատան մէջ սերտ բարեկամութեամբ մտեր-
մացած էր երիտասարդ հաւատաւորի մը հետ, որուն քոյրն
յայժմուս Նովկորասի մայրտվանքը կը զանուէր։ Արդ այս վերջ-
նոյս քով բնակած միջոցին, տսիկայ ջանաց առ ինքն զրաւելու
իւր բարեկամութիւնն եւ լուր տուաւ իրեն որ իր քոյրն ար-
նորինութիւնն ընդունած էր վանք փոխելու ու Նովկորու զա-
լու, եւ խորհուրդ տուաւ ալ հոս ընկերակցելու անոր։ Աբբա-
սուհին որ կը աեսնէր իւր սիրեցեալ նորընծային օր ըստ օրէ
տկարտնան իւր տչաց տոջեւն, հաւանեցաւ ինքն եւս այս ա-
ռաջարկութեան՝ հակառակ իրեն առ նա տածած գրութալից
սիրոյն, եւ Նիմնի հասածին պէս՝ ամէն հարկաւոր զիմումներն
ըրաւ այս վախճանիս համար։

(Հարայարելի)

Յ. Վ. Միւտչեան

(1) Այս բաղարս, որ կը կոչուի նաև Սեծ-Նովկորու (Փոքր-Նովկորունեն զանազանուելու համար), Ս. Բերեխա-
պուրկի մօսն է՝ արևելեան-հարաւային ուղղութեամբ, և. 22
հազար բնակիչ տնի. (Ծ. թ.).

ՀԱՄԵՍ ԱԶԱՏԱԽՈՀ ՄԸ

(ՓՐԱՆԿԵՐԵՆՔ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ)

Ազատախոնութիւնը բնաջինջ լնել կ'ուզէ կոթուղիկեայ կրօնքն, եւ կը պնդէ թէ կարելի բան է կատարեալ համեստ մարդ մ'ըլլալ առանց բարեպաշտիկ հաւատքի՝ առանց ազօթքի եւ առանց Առառուծոյ:

Մտիկ լնենք հատեւեալ խօսակցութիւնն, որ երկան ու զեղեցիկ ճառ մը կ'արժէ. խօսակցողք՝ պարոն մը եւ տիկին մի հն. պարոնն՝ յետոյ որ ազատախոնութեան պայքարական իրնուղիքն՝ ի լուր ամենեցուն պարզաբանեց կրօնքին անօգուա ըլուալու մասին՝ յաղթական կերուով կը բացադանչէ ակմբահոյլ ունինքրաց առջեւ, որք հաւանութիւն առաջ թուին իրեն.

«Այի՛, այո՛, ես կը պնդեմ թէ՝ բաւական է համեստ մարդ ըլլալն»:

Տիկինը. — «Պարոն, ըստանիդք քիչ բան չէ»:

Պարոնը. — «Եւ կը յաւելում թէ՝ առանց պատարազի երթալու հնարաւոր է անըսպիւա վարք մը անցընկեն»:

Տ. — «Ես ալ մի եւ նոյն կարծիքն ունիմ՝ Պարոն. ու շատեր կը ճանչնամ, որոնք առանց զործնական հրահանգաց կրօնքի անպարասաւ կեսնք մը կը վարեն»:

Պ. — «Շատ աղէկ ըսիք՝ Տիկին, հաճոյք կը զգամ անոնեւով զջեզ եւս ներկայ զարուա զագաթնաւոր բարձրութեանն հասած»:

Տ. — «Կրնամ իսկ յիշատակել ձեզի նորադոյն դէպք մը, որ քաջայաց պիտի ցուցընէ ըստիս ճշմարտութիւնը»:

Պ. — «Ո՞հ, Տիկին, կ'աղաչեմ պատմէիք ինձ զայն. վասն զի լրազրիչ ըլլալով՝ իմ ընթերցողացս անկէ օգտուիլ պիտի տամ»:

Տ. — «Արդ ուրեմն՝ ես վերջերս շատ բերեկեցիկ ընտառիաց մը քովէ էր, ուր ծիրունի ծառայ մը կար. բնաւ երբեք ըստն ինձ անհեցիք՝ պատարազի ներկաց չէր զանուեր, եւ ոչ ող աղօթքէ խօսք մը զիտէր, ու ամեննեւին չէր յաճախեր քահանաներն, 'ի մի բան ազատախոն մ' էր»:

Պ. — «Անչուշտ Ազատորմաշէն մողավարանի մը մէջ իւր անունն ալ արձանագրել տոււած էր»:

Տ. — «Չեմ զիտեր այս կէտը, ատոյդ տեղեկութիւն չունենալով 'ի մասինս. բայց ինչ որ կրնամ ճշմարտիւ հաստատել այս է որ, թէպէտ ազատախոն՝ ուսկայն շատ համեստ կեանք մը կ'անցընէր»:

Պ. — «Կը աեսնէք, ասիկայ լստ ամենայնի կը հաւաստէ ինչ որ կ'ըսէի 'ի սկզբան»:

Տ. — «Սյու, կատարելատէս. եւ որովհետեւ հաւատարիմ ու անձնանուէր էր՝ տանուտեարք մեծ ինամածութիւն ունէին իրեն վրաց»:

Պ. — «Արժանի էր յիբառի. եւ Դուք կ'ըսէք՝ Տիկին՝ թէ կզերասէր մը չէր»:

Տ. — «Բնաւ ամեննեւին. ոչ երբեք կրօնական նշան մը ցոյց տոււած չունէր»:

Պ. — «Բուել է թէ՝ համոզմամբ ազատախոն էր»:

Տ. — «Շատ համոզուած. արդ օրուան մէկը ծանր հիւանդացաւ, եւ իւր տէրերը վշատպին սրախւ տեսան՝ թէ այս քաջ ծառային վախճանը մօտեցած էր»:

Պ. — «Անտարակոյս վաղեցին զնացին քահանայ մը կանչ չելու»:

Տ. — «Ո՛չ ոչ, Պարան. հիւանդը միշտ անկրօն կրօնքով ապրած ըլլալուն, մտածեցին թէ առանց քահանայի ալ մեռնիլ կ'ուղէր»:

Պ. — «Եռլորտպին իրաւունք ունէին այսպէս գործելու. կը փախաքէի զիտանալ անոնց անուններն՝ ընթերցողացս սքանչ չացմանը մասնացոյց ընելու համար զիրենք. Շարունակեցէք՝ Տիկին՝ պատմութիւննիդ. շատ հետաքրքրական է այս ինձի համար»:

Տ. — «Սյու քաջ ծառայն ուրեմնի քանի մը օր ետքը մեռաւ հանդարտաբար եւ առանց արտնջալու. Տանուտեարք չկարենալով եկեղեցական արարողութեամբ թաղում ընել իրեն, որովհետեւ միշտ եւ հանապաղ անկրօն ապրած էր, որոշեցին

հանդիսաւոր զիահանութիւն մը ու չքեղակերպ քաղաքային
թշուման պատիւներն ընելու ամսոր»:

Պ. — «Շատ լաւ, աղնիւ... իրենք բժշկագետ Ռ. աը թ...ին
ծնողաց պէս անմիտ եղած չեն՝ երորդ կարգի յուղարկաւու-
րութիւն մը միայն ընել ուզելով ննջեցելոյն համար»:

Տ. — «Եւ ոչ իսկ այս կէտիս վրայ մտածեցին, ու հարկ
մ'ալ չեղաւ որ ժօղովրդապէտը մերժողական պատասխան մը
տար թաղման մասին՝ վասն զի իրմէն լան մը խնդրած չէին»:

Պ. — «Այսպէս պէտք է ընեն ամեն տեղ»:

Տ. — «Արդ՝ երբ զիահանութեան ժամն հասաւ, ծերուկ
ու խղճալի ծառայն առին աարին առանց խաչի՝ առանց քա-
հանայի եւ առանց աղօթքի իւր վերջին հանդիսար. Յետոյ՝
երբոր իր զերեզմանին մէջ զրին զանիկայ» . . .

Պ. — «'Ի հարկէ ճառ մ'ալ խօսեցան»:

Տ. — «Այս՝ Պարոն. ու նոյն իսկ իւր տէրն եղաւ. որ խօ-
սելու սկսաւ»:

Պ. — «Մաքերնիկ պահած էք արդիօք իր արտասանած
ձառը»:

Տ. — «Բառ առ բառ կը յիշեմ իրեն ըսած խօսքերը»:

Պ. — «Այն առեն՝ կը ներէ՞ք Տիկին, որ օրինակեմ շու-
տով իր ճառասացութիւնն՝ իմ լրազրիս մէջ զնելու համար
զայն»:

Տ. — «Ենչպէս որ կ'ուզէք՝ Պարոն ձառը երկայն չեղաւ:
երբ մարմինն հողին առկ ծածկեցին, իր տէրն աղգեցիկ ծայնով
մը շեշտեց հետեւեալ բանախօսութիւնը».

«Ենց Սզոր. . . յիրաւի իւր ծերութեան օրերուն շատ
կը մռմռար, բայց հանդերձ այսու բարխազգի շուն մ'կը»:

Ներկայք առասարակ մհծածայն ծիծաղեցան. սակայն
մեր լրազրովն յակամայ կամս կը խնդրար իւր ահաճութիւնն
յայսմելով իսկ»:

Այսպէս խօսակցութիւնը դապրեցաւ.



Աստղաբաշխական

Օգոստոս 9 ի արեգական խաւարումն. — Տարւոյս օգոստոս 9 ի (ն. ա.) պատահելիք արեգական խաւարումն դիտելու համար՝ որ բեւեատյին երկիրներու անօանելի պիտի ըլլայ՝ առաջաբաշխիք պատրաստաւած են Շոգենաւային յատուկ ընկերութիւններ ճանապարհոութներու դիւրութեան համար ամեն հանգստաթիւն եւ զիջողութիւն ըրած են. զիտնականք, մասնացիաք, զրոսաշրջիկք առ հասարակ պիտի վայելեն զայն. Դուք ընկերութիւնն մինչեւ Եւրոպիոյ հիւսիսային ծագն պիտի տանիք իր ճամբարդները. ամերիկեան ժումաս ընկերութիւնն 200 հոգւոյ արշաւանք կազմած է վաթմուն օրուան անողութեամբ:

Օդոյ գեղեցկութեան վրայ բնաւ կառկած չկայ. խաւարումը շատ կանուի պիտի սկսի, մինչ արևան 14° հորիզոնին վրայ հագիւ հատած:

Աստղաբաշխից կեզրոնատեղին պիտի ըլլայ Շուէտ Նորվեգիոյ Վարանկեր Ֆիորա թերակղզյն Վատսա քաղաքն, որ 2000 բնակիչ ունի, Կրինուիչի արևելիան 29° 45' երկանութեամբ եւ 69° 52' լայնութեամբ:

Վարանկեր աստղաբար գետին մ'է. 450 մեղք ծովու երեսէն բարձր հիւսիսային կողմը. Անչէն եւ ժայռուտ է, բուռականութեան գուրի:

Վատսայէն 60 հազարամեղք հեռուն՝ զէոլ 'ի հիւսիս արևելիք՝ Վարաս չենք կայ կղզեկի մը վրայ. ուր 1769 ին տւարիացի Հելլ աստղաբարչին Սրուսեկի բնիթայքն քննելու համար բնակեցաւ:

Անգլիական տառապարաշխական ժողովն բազմաթիւ մասնագէտ պիտի զրկէ 'ի Վատսա:

Քրիստիանիայի համալսարանին Mohn եւ Schroeter ուսուցիչք ներկայ պիտի ըլլան:

Մուս աստղաբաշխիք իրենց երկրին այլ եւ այլ կէտերէն պիտի հետազօտեն եւ լուսանկարեն:

Մինչեւ ծաբոն պիտի դիմեն. գլխաւոր գործիք լուսանկարն
ընտրուած ըլլալով. Սպասենք արդեանց:

Մորբականներուն երկրիս վրայ ունեցած մազնիտական
ազդեցութիւնն. — Ոչ միայն արեւն մազնիտական ազդեցու-
թեամբ կ'ազդէ երկրիս վրայ՝ այլ նաև մոլորակներն. Պ. E.
Leyst յատուկ քննութեամբ կը հասաւատչ՝ թէ իւրաքանչիւր
մոլորակ բաց ՚ի խոսորման զօրութեան վրայ ազդածէն՝ կը
ներգործէ նաև օրական փոփոխմանց վրայ. Բաց ՚ի Փայլա-
ծուէն միայնալ մոլորակք երբ երկրիս մօտենան՝ խոսորումն
կը բազմապատկեն եւ օրական փոփոխումն կ'աճեցունեն. Տա-
րեկան խոտարման վերջին բազգատական չափն է 0' 85.

Նամիւրի (Պելմիա) մէջ ինկած նոր շանթաքարն. — Ciel
et Terre թերթէն կը քաղենք Պելմիոյ մէջ վերջերս ինկած
երկնաքարին նկատմամբ սոյն հետաքրքրականքն:

Անցեալ ասլրիի 13 ին տուաւոեան 8 ին մօտ Նամիւր
րերդաքաղքէն 13 հազարամեղր հեռու զէպ ՚ի հարաւ արեւ-
մուտք՝ 263 մեղր բարձրութեան վրայ շանթաքար մ'ինկաւ,
սոոկալի շոյնոյ արձակելով. տեղացիք տան մը վլչելու ձայնով
կ'ըսին. Օդաքարն ինչէի զինեաւն բանջարեղենի պարախզին
քով ինկաւ. մազ մնալով զինեպանի զաւկին զիթուն ուղաւ-
թեան վրայ իջնելու. Քարը ուղղակի ինկաւ քայլ մը հեռուն
եւ 40 հարիւրորդամեղր միսեցաւ գեափննու. Օդոյ մէջ որ եւ է
լոյս չերեւցաւ, միայն պայմելով անկումն իմացուեցաւ:

Գեանին վրայ զրեթէ ուղղահայեաց իջաւ. հողը կարծր ըլ-
լալով 40 հարիւրորդ ծակեց:

Խսկոյն վազեցին գանելու, սակայն քսան վայրկեան վերջ
հազիւ կրցսն. գեանին հանելով՝ պազ էր կամ ջերմութիւնն
անզգաղին:

Շանթաքարն ամբողջ չէ. թէպէտ եւ մանր են կորսուած
մասունքն. թուի թէ զետնին փախած մամանակ միասուած է:

Մեծութիւնն է զրեթէ երկու բոխն չափ. երկայնած է ձեւը
եւ սրած մի ծայրն. Երկայնութիւնն է 20 հարիւրորդամեղր,
արամողիծն՝ 8. Մակերեսն անկանոն:

Գեանին համոււած ատեն Չ քիլս էր կշխն. ամեն կողմէ
հալման ոեւ պատեանով ծածկուած. Ներքինն քննելու համար

քանի մը մանր կատդներ քաղեցին . մաղնիտական զայլախտա-
գուա ժայռերու կազմութիւնն ունի ձերմակ բիւրեղանման
զանգուած մ'ալ ունի ժանգուա Մանրացոյց գործեօք եւ զանա-
զան փորձերով հաստատուեցաւ՝ որ ծանօթ շանթաքարերու տե-
սակէն է:

Հանքային կազմութիւնն, պատենին հալածոյ վիճակն, իր
յատուկ ձեւն, անկման կերպն, կասկած չեն թողուր երկրա-
գնակու զրսի մարմին ըլլուրուն. Յիտուն տարուան մէջ այս
երրորդ անգամն է Պելճիոց համար:

Հանագան փորձերու համար կատդներ հանուելով՝ կշուն
1350 կրամի իջած է. կառավարութիւնն ուզելով գնել զայտ
աղարակատէրէն՝ կրամին 1,50 ֆրանք տուած է. որ է 2000
ֆրանք, 100 զաղղիական ոսկին

Դիտելի բան է որ վերջին վեց ամիսներուն մէջ շանթա-
քարն առատ կը անդայ երկրագնտիս վրայ Մինչդեռ քան
տարիէ ՚ի վեր այսպէս առատութիւն տեսնուած չէր: Անցեալ
նոյնմիերէն ՚ի վեր միայն արեւմտեան Եւրոպիոյ եւ Ալժերիի
մէջ հասեւեալ շանթաքարերն իջած են.

5	Նոյեմբեր,	ժամ	4,	53	երեկոյ	Կանի մօտ.
6	»	»	3,	—	»	Գաղղիայ մէջ 'ի Տը- րակը վիլ.
13	»	»	5,	—	»	Անզլիա,
21	»	»	5,	—	»	Պելճիոյ եւ Գաղղիոյ մէջ.
22	»	»	6,	50	»	Անզլիա.
10	Դեկտեմբեր	»	5,	24	»	Ախէցի մօտ:
12	»	»	6,	20	»	Պելճիա և Անզլիա.
14	»	»	10,	15	»	Ալժերի.
15	»	»	7,	5	»	Բարիզ.
16	»	»	5,	15	»	Գաղղիա. Օսրուիք.
17	»	»	6,	30	»	Անզլիա.
27	»	»	5,	14	»	Իւք.
5	Օունուար	»	5,	30	»	Գաղղիա.
6	»	»	5,	7	»	»
6	»	»	7,	30	»	Անզլիա.
25	»	»	9,	—	»	»
28	»	»	11,	20	»	»

10	<i>Փետրուար</i>	»	9, 36	<i>առաւօտ (Մատրիս)</i>	<i>Ապահիա,</i>
				<i>Բորգուկով և հարտա.. Գաղղիա.</i>	
21	»	<i>Եթեյի դաւառին մէջ.</i>			
24	»	»	9, —	<i>Երիկոյ Անվերտը դաւառին մէջ.</i>	
28	»	»	7, 35	»	<i>Տպիին.</i>
1	<i>Մարտ</i>	»	8, 31	»	<i>Անզլիա</i>
16	»	»	6, 20	»	<i>Դիրլըմոնի մօտ.</i>
8	<i>Ապրիլ</i>	»	8, 38	»	<i>Լոնտրա և Հոլանդա.</i>
12	»	»	8, —	»	<i>Անզլիա.</i>
18	»	»	7, 25	<i>առաւօտ</i>	»

Սյս անկատար ցուցակէս կը հասկըցուի՝ թէ որչսափ տուառութեամբ կը տեղան օգաքարելն երկրադնախո վրայ այս վերջն օրերս. և այս բաւական է կարօդներու ուն հրաւիրելու և ուրուչն:

ՎԵՐԶԻՆ ԽՈՍՔ

Տ. Դիտո՞ւ «Մէճմուտի տխապար» լրագրին մէջ թշնամանիկ սպոռի և անվայելուչ լեզուաւ պատասխան մը զբած է «Պատկեր» հանդիսին մէջ հրաւարակած իմ մէկ յօդուածիս զէմ, իւրեն նախատակ դնելով բոլորովին զորս ելլել բռն խնդրէն և խեղդել զիս նախատանաց բռնան հեղեղի մը մէջ:

Իմ բարեյիշատակ դաստիարակներս ժամանակին զսեմ և զեղեցիկ նոյատակի մը ծառայելով տռած ևն ինձ բարերախտարար այնպիսի զաստիարակութիւնն մը, որ ամեննեւին չի ներբեր ինձ ելլել պարաւադիսի մը զիմաց ևն պատասխանել իւր անդէպ յօդուածին այն զսենիկ լեզուաւ՝ որով զբած է Տ. Դիտո՞ւ իւր վիրչի յօդուածն:

Տ. Միհրան Յովհաննէսիանի երկրորդ յօդուածն անպատասխանի թողելուս միակ պատճառն, ինչպէս հասկցաւ անշուշտ ողջամիս հասարակութիւնը, ճիշդ այս էր տհաւ:

Իւր առաջին յօդուածին «Արեւելք» լրագրին մէջ (Արեւելք»

9, 10, 11. ապրիլ 1896) որչափ հնար է պատասխանելուս համար էր որ (1), այլ եւս ուրիշ միջոց չդանելով՝ ստիպուեցաւ զանիկ լեզուաւ չարագրուած այդ երկրորդ անպատեն յօդուածը (2) նետել հրապարակ, ուսումնական աշխարհի առջեւ ծաղր եւ ծանակ լինելու յանձն առնլով:

Կ'երեւի թէ այս սնգամ ալ կարգը Տ. Դէքողինն է, որ ուզեր է՝ առանց ամօթով չիկնելու՝ նետեւիլ նորա օրինակին:

Կը ցաւիմ արդարեւ, բայց չեմ գարմանար բնաւ, վասն զի այս է սովորապար մեր զրագիստոց վիճակն եւ իրենց ժնառդարութիւն ափազուը կրող յօդուածոց վախճանն: Ծնդհանրապէս խօսելով՝ մեր զրիչք քննադատութիւն ըսելով ուրիշ բան չեն հասկենար՝ բայց եթէ նախատինք եւ լուսանց:

Ողբալի՛ վիճակ եւ ողբալի՛ երեւոյթ զրականութեան մէջ:

Ո՛ւր Դէքող եւ ո՛ւր քննադատութիւն:

Կը ցաւիմ Բառազրոյս, որ չար զիսպուածով մ'ինկեր է երանելի Դէքողին անշաջող ձեռքք՝ քննադատուելուն. համար:

Իմ ծանուցեալ չաբախոո՞ Տէր Դիտոզ (3), իմ հրաւիրիս համաձայն, ինչպէս տեսան ընթերցողք, փոխանակ մասնանիշ ընելու իւր ժամէն եւ ննդաննար անընդ անուանած բառերը, պատասխանազուրի վիճակի մը մէջ գտնուելով՝ այլ յայլմէ եղած կը փոխէ իւր լեզուն, եւ ինն անզօդ եւ քաշկուակ հատածներէ բազկացեալ անպատշաճ յօդուածի մը մէջ կը շփոթէ բոլորովին պարզուած խնդիր մը, եւ իւր բոլոր ոյժը կը թափէ նախատական խօսքերով կոտրելու երկասիրութիւնս վարկն եւ նուաստացունելու իմ արժանիքս հանրութեան առջեւ:

Վայ ինձ, վայ ինձ. (‘ ‘ ‘)

Բառազրոյս թերութիւններն առանց մասնանիշ ընել կարդալու միով բանիւ չի հաւնիր Տ. Դէքող, զեսնէ զեսին կը զարնէ, եւ լնաւին սնօգուատ ինչ համարելով՝ կը զգուշացունէ:

(1) Կ'երեւի թէ Տ. Դէքող սովորութիւն ըւնի «Աբեւելք» լրագիրը կարդալու. ամօթ չէ:

(2) Սոյն յօդուածն իւր անպատեհութեանն համար մերժուելով «Աբեւելք» լրագրին խմբագրութենէն, հրատարակուեցաւ «Հերետիկ շարդկիչ» լրացըն մէջ:

(3) Չեմ ուզեր վար առնուլ իւր երեսոց պատրուակն:

զարոցականներն ըստ օրինաց արդարութեան՝ որ զայն զոր-
ծածելու դժբախտութիւնը չունինան

Զարմանալի բան:

Ե՞՞ որ տանեօթը տարուէ ի վեր կը զանուիմ զժբախ-
տաբար ուսուցչական զժուարին պաշտօնին մէջ, չեմ պատառ-
հած տակաւին և ապահով եմ զի պատահելիք ալ չունիմ այն-
պիսի զառագրքի մը, այնպիսի բառագրքի մը մանաւանդ, որ
ուսանողաց ձեռքը չտրուելու չափ զուրկ լինի օդտակարու-
թենէ: Որ և իցէ զործ կրնայ լաւ կամ զիւրին մեթոսով մը
պատրաստուած չինել և նուող օգտակար լինել, բայց զուրկ
բոլորավին օգտակարութենէ և քանդելի, բառագիրք մը մա-
նաւանդ, ասի չեմ հասկնար ես:

Որպիսի աղայական զառախար, Ասաւուած իմ:

Բայց հանդերձ այսու, Տ. Դիտու աղատ է հաւնելու կամ
չհաւնելու իմ զործս, ես արզէն պէտք չունիմ իւր լաւ կամ
զէշ վկայութեանն, Հայ աղզը զժբախտաբար չօժանց զինքը
տակաւին հեշիստենէն տիտղոսու: Միայն թէ թող համի,
ինզրեմ, կարդալ իւր աչքիրովն և լսել տկանջներովն վենետ-
կոյ Միիթարեան ներհուն Հարց վկայութիւնը «Յաւզմավէս»
հանդիսարանին մէջ, հմուտ և փորձ ուսուցչի մը՝ Մեծանուն
Յակոբ Ռոկանի և աղջիւ Մ. Կ. Նազիկեանի վկայական գրելու:

**ԿՈՄԻՏԱՍՍ Ա. ՈՍԿԵՍՆ — ԱՌԶԵՌՆ ԲԱՌԱԳԻՐՔ ՀԱ-
ՅԵՐԵՆ — ԳԱՂՂԻԵՐԵՆ. Նոր տպգր. (Երկրորդ), ուղղեալ են
յաելեալ, տպ. ի Կ. Պոլիս, ի տպարանի Յ. Մատքեսեան,
րիւ 27, Ֆինճանճըյար Եօգուշու:**

Սոյն երկասիրուքիւնս, որ խնամով աշխատուած եւ պատ-
րաստուած ընտիր զործ մ'է, իւր նախորդներէն աւելի ունեցած
բաւական կատարելուքեամբն եւ ճնշուրեամբն, իրաւամբ կըր-
եալ պատուաբեր դիրք մը զրաւէլ, մինչեւ ցայծմ նրատարակ-
ուած սոյն տեսակ բառզրոց դասուն մէջ:

**Թեպէտեւ. սա բոլորովին բերուքիւններէ, ինչպէս նեղի-
նակն այլ կը խստովանի, զուրկ չէ, տակայն կը պարտառ-
քինը ըսկէ՝ թէ բերուքիւնք ըսուածն այնպիսի բաներ չեն, որ
նեղինակին յարգը եւ զրոգ վարկը նուաստացնեն, ուստի յան-
կեղծ սրտէ կը մաղքենք որ այս ընտիր զործը ամեն ուսան-**

յաց ձեռքը տրուի (1) իբրեւ կարեւոր եւ ընտիր գործի մը,
որով հեղինակին անխոնչ վաստակը պատկուած կը լինի:

ԲԱԶՄԱՎԼՊ Հանդիսարան, հոկտեմբեր 1895.

Բերայ 21 հոկտեմբեր 1895

ԱՌ ՄԵԾԱՊԱՏԻՒ ՏԵՐ
ՅԱԿՈԲ Է ՖԷՆՏԻ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

Մեծարգոյ Տեր.

Ժամանակին ստացայ Զեր կրդման կոմիտաս Ռոկեան...ի
հայ.-գաղղիերեն առմեռն բառարանի նոր տպագրութեան
մի օրինակը՝ որ բանկազին է ինձ նամար իբրեւ զՁեզ յիշե-
ցնող մի նուեր:

Հրատարակութեան հանգամանք, 'ի պատիւ Զեր հաստա-
սութեան, ոչինչ բողոք փափագելի, ինչ որ կ'օժանդակէ հար-
կաւ յաւագոյն ընդունելութեան գործոյն՝ որոյ հեղինակը այլեւս
արժանիօր է ստացած քաջալերութեան իրաւունք։ Յայտնեցք
իբրեւ, ինդրեւ, 'ի պատեհութեան իմ խնդակցութիւնս՝ այս յա-
ցողութեանն համար։

Արդարեւ յոյժ պատուաբեր են արդեմ՝ առաջին տպա-
գրութեան առքին մեռնհաս անձանց կողմանէ տրուած մկայու-
թիւնք, որոնց մեջ սակայն յատուկ նշանակութիւն ունի Հ.
Գրիգորի Գայեմքեարեանի մի դիտողութիւնը՝ որոն օրինաւոր
ըլլալը նեղինակն ինքնին կը ձանձնայ. Ներմուն վերապատ-
ուելոյն խորհուրդը, ըստ իս, միշտ յարգելի ըլլալու բնուրիւնն
ունի, քանի որ յառաջադիմութիւնը աստիճանաւոր է, մանա-
ւանի դասական գործոց մեջ. եւ ի պատիւ արդիւնաւոր աշ-
խատադին, գոհունակաւրեամբ կը տեսնուի որ երկրորդ տպա-
գրութիւնը առաջինը կը գերազանցէ. յաւագոյն երաշխաւորու-
թիւնն առաւելութեանց երրորդին 'ի մօսոյ։

(1) Ակաս' որ Մեծարգոյ վերապատուելի Հարք նախապէս խորհուրդ-
չէն հարցուցած բազմանմուտ Դիտողին եւ չեն տուած իւր հաւանու-
թիւնն յայսմ մասին։

Համեցէք, Մեծարդոյ Տէր, այսու աղագաւ, Զեր ինն նկատմանք ազնիւ զգացմունի համար սրտագին շնորհակալուրինք ընդունիլ, գրոյս յամեցման ըլլալով ներողամիտ :

Զերդ միշտ յարդանօք
Յակով Ռոկան

1/20 օդոսառ 1895

Կ. Պոլիս

ՄԵԾԱՊԱՏԻՒ

ՅԱԿՈՎ Էֆ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

Տէր.

Վերջերս Զեր տապարանին հրատարակուած հայերեն-գաղիկեն (Կ. Ռոկեանի) բառ.զիրք, բառ.ազիտական տեսակետով, Նար-Պէիլ հայ.-գաղ. բառ.զիրքելու նախադասելի է իւր կատարելուր եանը համար:

մեամ Զերդ
Մ. Կ. Նազիկեան,

Սյս վկայութիւններէ յետոյ, Տ. Դիտու թող ուզոծին չտփ փող հարկանէ ամէն կողմ թէ, «Նոր (1) հրապարակ ելլող Ռոկեան բառագիրքն ընդունայն աշխատառած դործ մըն է եւ չի կրցաւ շնորհաւ որութեան արժանանալ»:

Վերոյիշեալ վկայութիւնները Տ. Դիտուին վկայութենէն եւ իւր ամէն տեսակ զգուշացուցիչ զէնքերէն աւելի զօրաւոր եւ հատու են կարծեն:

Ուստի այլեւս ուրիշ բան չի մեար իրեն՝ բայց եթէ լոել կորակոր եւ ուրիշ անդամ իւր կօշկէն վեր չելլել:

Չայս եւս թող զիանայ ի վերջոյ Տ. Դիտու, զի ես չեմ վտխնար բնաւ «Ա.մորեայ հանդէտ» ին ԾՍ.ԿԱ.ՔԱ.Ղ.Էն, եւ կը սպասում մահաւանդ անհամբեր, որ հաճի անցունել Ժամ յառաջ իմ Բառագիրքս իւր արդարավճիռ քննադատութեան եւ իրաւախոն դատաստանին բովքէն, վաստան լինելով՝ զի մտադիր պիտի ընդունիմ իւր յայտնած հմատական դիտողութիւններն յերրորդ տպագրութեան:

(1) Տէր Կիսուոյ այնքան ուշից մոտք քննած է իմ Բառագիրքու, որ սուաչին տպագրութիւն կը կարծէ երկրորդ տպագրութիւնն:

Այն տաեն կը տեսնէ և կը սորվի Տ. Դիառղ, թէ ի՞նչպէս կը լինի քննադատութիւնն ըսուածն, և կը զգուշանոյ այսուհետեւ չմօտենալ երբեք իւր կարողութենէն խիստ վեր այսպիսի ծանր և դժուարին դործոց :

«Պատկեր» հանդէսն և «Մէծմուափառ» լրադիրն ընթերցողները անսան՝ որ իմ հակառակորդիս նաղատակին ուրիշ բան չէր՝ բայց եթէ չքացունել բազմամեայ տաժանելի երկ մը՝ ջանալով կոտրել նորա հեղինակի վարկն աղպին տոջեւ :

Այլ կը ցաւիմ զի ողորմելին չի հասաւ և ընդունայն պիտի ճգնի հասնիլ իւր ցանկալի նաղատակին :

Վերջին խօսքն իրեն կը թողում յօժարտակամ, վասն զի սխալակրկիտ և անսովոր պայքարի մը մէջ մտնելու ո՛չ զլուի ունիմ ո՛չ ժամանակ :

Թող պոռոտայ այլեւս, եթէ կամք ունի, որչափ որ կը ներէ իւր ծայնն :

Քաղկեդոն

Կոմիտաս Ա. Ռուբեն

29 Մայիս 1896

Ակնարկ մի

Ս. ԻԳՆԱԾԻՈՒԽ ԹՂԹՈՅ ՎՐԱՅ

(Շարայտութիւն)

«Եւ մի գտցին առ ձեզ ողառճառք բաժանման այլ հաւանեցարուք եպիսկոպոսի (յն. միացարուք, միաբանեցարուք), որ նստի ՚ի զլուի ձեր ՚ի տեսութիւն բարի և յուսումն տնապականութեան» :

Յոյնն վերջի տողերս այլապէս կը շարէ. միաբանեցարուք ընդ եպիսկոպոսի՝ եւ որոց ՚ի զլուխս նատին տեղեաւ եւ ուսմամբ անապականութեան. ՚ի զլուխս նատելին նախագահ լի-

նեղն է. զոր հայերէնն միայն եսլիսկոպոսին վերաբերած է, մինչ-
դեռ յունտկան՝ երիցանց ակնարկն ունի: Քննութեան կարօտ
կը մնայ յունականին եis տօրոն բառն, զոր տեղեաւ թարգմա-
նեցինք, եթէ ուզզենք զայն եis տրոն՝ կ'ունենամք ճշդիւ
հայերէնն ՚ի տեսուրին զոր բացատրեր է թարգմանիչն բարի
ածականաւն:

«Որպէս եւ Տէր մեր որ ոչ զործէր ինչ առանց Հօր, եւ
ոչ անձամք, այլ կամօք Հօր ՚ի ձեռն Առաքելոցն»: յոյնն Հօր
բառէն յետոյ կը կցէ, մի զորով, այսինքն՝ ոչ զործէր ինչ ա-
ռանց Հօր, մի զորով ընդ նմա. եւ ոչ անձամք, եւ ոչ ՚ի ձեռն
առաքելոց. վերջի պարբերութիւնն ինձ թուի թէ զրիպակ մ'է,
հայերէնիւ պէաք է ուզզել կարծեմ յունականիս անյարիր խօսքն,
որ զիւրըմբանելի է:

«Նսինպէս եւ զուք մի ինչ առանց եպիսկոպոսի եւ քա-
հանայից, եւ մի փորձելով փորձէք տեսանել ինչ պատշաճաւոր
իւրաքանչիւր ոք ՚ի ձէնջ յանձնէ. այլ ՚ի միասին եղիցին ձեր
մի աղօթք, մի պազատանք, մի միտք, մի խորհուրդ, (չիք ՚ի
յն.), մի յոյս միով սիրով, եւ միով անմեղ խնդուքեամք. զի մի
և Յիսուս Քրիստոս եւ ջիր ինչ առանել քան զնա: Տպագիրն
այս վերջի տողերն ապացած է արտպէս. եւ մի յոյս սիրով
Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. վասն զի ջիր ինչ առանել
քան զնա:»

«Ամենութին զուք իբրեւ ՚ի աամար մի ընթացարուք, (յն. կը
յաւելու Աստուծոյ), եւ ՚ի մի խորան (իմաս սեղան, θύσιαστήριον),
առ մի Տէր Յիսուս Քրիստոս, որ ՚ի մի Հօրէ ել, եւ առ մի
եհասու Յոյնն կ'ըսէ. Որ ՚ի միոյ Հօրէ եկալ եւ ՚ի միում եղ-
եալ եւ առ, մի դարձեալ:

«Եւ մի մոլորիք յօտար ուսմունս. (յն. մի՛ հրապուրիք
յայլափառաց) ՚ի հին եւ ՚ի նոր առասպելս, որ ոչ ինչ օգուտ
ան ձեզ»: Յոյնն չունի ՚ի նոր:

Յաջորդ տողերուն թէ իմաստն եւ թէ հայերէն օրինակին
խառնակութիւնն ուրեք ուրեք տշպրութեան արժանաւոր է:
Ուստի հետեւելով յունականին.

Յն. — Զի թէ ըստ յուղայական օրինացն կեամք՝ խոստ-
վանիմք զնորհս ոչ ընկալեալ: Վասն զի աստուածայինն մար-
դարեք ըստ Քրիստոսի Յիսուսի կեցին: Եւ վասն այնորիկ իսկ
հուլածեցան, զի ՚ի չնորհաց նորա չնչեալք՝ առ ՚ի զապստամբս
ստուգել՝ եթէ մի է Աստուած որ յայտնեցաւ ՚ի ձեռն Յիսուսի

Քրիստոսի որդւոց իւրոյց Որ է բան նորա յաւիտենական ոչ ՚ի լուռքինք եկեալ, որ ըստ ամենայնի հաճոյ եղեւ որում առաքեացն զնայ: Հայերէն թարգմանութիւնն չյիշատակած կարեւոր կարծեմք ոչ ՚ի լուռքինք եկեալ իմաստին նկատմամբ մը քանի խօսք ըսել համառախու: Ամանք ՚ի քննազատից այս իմաստն միայն բռւտկան համարած են ամբողջ ոոյն թղթոյն վաւերականութիւնն կառկածելի ցոյց տալու: Վաղենալինոս՝ որ ըստ այդ քննազատից Ս. Իգնատիոսէն վերջ ասպարծ է, ըստ հնոց յաւնաց իմաստնոց սոսասպելտկան կարծեաց՝ ողիսաց կոմ իմացականութեանց մէջ յատուկ էակ մը կը կարգէր լուռքին անուամբ (Siege). եւ զի աստէն Ս. Վկայոս կը ջրէ այդ կարծիքն՝ ուստի կը հետեւցունեն քննազատք՝ թղթոյս յետազայ զարուց զործ լինեն: Առ այս երեք են մեր պատասխանիք: Ս. Հայրապետա առ հին Գնոստիկանու կը խօսի աստէն եւ առ այլ հերետիկոսս, ինչպէս են Նիկողոյոսեանք, Սիմոնեանք, Բասիլիկանք, Մենանդրոս, Սատուռնինոս, Կարպուրատէս եւ Կերինասոս, որմնց ամենուն մոլորութիւնքն իրկինցին եւ զարթուցին Վաղենալինեանք, ինչպէս կը վկային Ս. Երանոս, Գիրք Ա. զլե, Ընդդիմ հերեխովլուաց, Տերատուղիանոս Պատուեքր, Լե, ԽԶ, Խէ, Թէոդորիանոս, ևայլն: Ս. Գր. Նազիանզայի Ներբոյ ին լուռքինն Սիմէն մոզի եւ Կերինատոսի կ'ընծայէ: Երկրորդ, ըստ ումնց Վաղենատինոս Առաքելոց ժամանակակից է, Վոստոս, Հոստիկառոս, Վիկտորինոս եւ այլք այս կարծեաց կը հետինն Հիրեսիովապեան իր մոլորութիւնքն ՚ի ծածուկ սկսած էր սփոռել Յամի: Սւետարանչի ժամանակէն: Սակայն այս երկրորդ խնդրոյս պէտք չունիմք, քանի որ Վկայիս զրութիւնն յայանի է՝ զի իւր պալքարն յայտնալիս Երիտնիտեանց հետ է, որք զհաւատացեալ հրէացունել կը ջանային, իսկ Վաղենալինեայք՝ որք Հին Կատակարանն ամբողջօմիք կը մերժէն՝ զուցէ թէ եւ ոչ իսկ մաքէն անցած է: Այս բացարութեամբ այդ խօսքին իմաստն է: Որդին Աստուծոյ Յիսուս Քրիստոս Բանն յաւիտենական՝ ոչ է բան եկեալ ՚ի լուռքինք, այսինքն լուռքեան յաջորդուքինն եղած չէ, ինչպէս են մեր բանք, մեր խօսք, որ ըսել է՝ թէ եղած չէ ժամանակ մը յորում այդ բանն չըլայ՝ եւ լուռքին ըլլայ: այլ ՚ի յաւիտենից է: Այս Ոչ է բան եկեալ ՚ի լուռքինք, յայտնի է որ համն ալ փախած է, համն ար Աւոսի աւեսնեմք ամբողջ հայերէն տպազրին ոոյն հատուածն:

Հյ. «Իսկ արդ եւս յորժամ (դեռ կայ) ծանեացք զճշմարտիւնն եւ բառ հրէական օրինացն վարիք, խոսառվաների է՝ եթէ զնորհն Աստուծոյ ոչ ընկալայք, Մարդարէքն որք առաջեցան յԱստուծոյ՝ 'ի Քրիստոս Յիսուս հանգեան, Եւ վասն այնորիկ հալածեցան՝ զի զնոպի նորհաց զզեցեալք էին առ 'ի ստուզել ասպառամբաց՝ եթէ գոյ մի Աստուծ որ յայտնեցաւ 'ի ձեռն Յիսուսի Քրիստոսի։ Որ է բան եկեալ 'ի լութենէ, որ ամենայն ինչ հաճոյ եղեւ այնմ որ առաքեացն զնա։

«Իսկ եթէ որք նախ շրջեցան ՚ի գործս հինս ՚ի նոր յոյս եկին, ոչ եւս շաբարանալով՝ այլ ըստ տէրունոյն կեցեալ կեանս, յորում եւ կեանք մեր ծագեցին նովաւ եւ ՚ի ձեռն մահու նորա, զոր ումանք ուրանան։ (Որով խորհրդով ընկալաք ըզհաւաստ եւ վասն որոյ համբերեմք չարչորանաց, զի գաանիցիմք աշակերտք Յիսուսի Քրիստոսի, միայն վարդապետ մեր), եւ զիարդ կարիցեմք կալ առանց նորա, որոյ եւ մարդարէքն թէպէտ եւ աշակերտք էին բայց հոգւով նմա տին ունէին իբրև վարդապետի։ եւ վասն այնորիկ որոց արդարութեամբ սպասէին նմա եկեալ յարոյց զնոսա ՚ի մոռելոց։»

Ոչ եւս շաբարանալ այլ ըստ տէրունոյն կեալ կամ վարել կեանս խօսքն՝ ՚ի վերոյ ըստածնիս կը հասաատէ, Ս. իզնաւտիոսի ժամանակ զեռ եւս շատ տեղ հրէականութիւնն ընդ Քրիստոնէութեան կը պահպանուէր ՚ի հաւատացելոց, Երիոնիսաք բայցարձակ կը պարաւորէին յայդ զԵզբարս, որ ինչպէս ակն յայտնի է Երուսաղեմեան Առաքելական ժողովոյ օրինաց հակառակ է։ Առ այդպիսիս կամ առ այդ համամիտաս կը խօսի այս տողերովն, քանի զշաբարանալն սարձր եւ գերազանց զրելով կիւրակեն, որ է բառ տէրունոյն վարել կեանս, (Կատա կυριակոն, ըստ տէրունոյն, ըստ կիւրակէին), Կղեմէս Աղեքուանզրացի կիւրակէ բարին գեղեցիկ բայցարութիւնն կուտայ. Որ Տեառն հոչակաւոր, վասաւորն յարութեամբ Տեառն։ Գեղեցիկ է եւ Ս. Վկայիս խօսքն, յորում եւ կեանք մեր ծագեցին. այլ գեղեցիկ եւս է ասաէն հայ թարգմանչին զտրծուածն յորում ծագեաց մեզ կեանք։ Թողլով սպազրին այլալլութիւնքն Նախկին սողերուն մէջ յոյս բառն ՚ի Տպագրին եղած է յայս Ահա Տպ. փոփոխութիւնքն.

«Իսկ եթէ որք նախ շրջեցան ՚ի գործս հինս եւ եկին յայս ուրախութիւն, այժմ ոչ պահեն զշաբաթս, այլ զկիւրակէ օր

սուրբ եւ առաջին, յորում ծագեաց մեզ կեանքն՝ ի ձեսն մտեան Տեանմերոյ Յիսու ևսի Քրիստոսի, զոր ոմանք ուրանանու կարծէք Ս. Բարողի վեցորեից վիճակին պատահած է և այս մատենիթի, Քանի մը մանր մունք յաւելուած կամ յապատումն ատկն ՚ի գրայ շրջած է ամենէն վեն խօսքերն ինչպէս եւ ՚ի յաջորդին՝ յարաքերականի մը (Որով) պակասն՝ ջլատած է խօսքն ՚ի հիմանէ, «Խորհրդով ընկալայք (ընկալաք) զհաւաստ, եւ վասն այնորիկ համբերեմք չարչարանաց», Յորորովին ատրբեր իմաստ, այս միաք են այս բանիս, ո յախնքն՝ խորնելով գիտութեամբ լինկայար գիտաւասն՝ եւ վասն այնորիկ համբերեմք չարչարանաց, որ որչափ ալ սիրուն, այլ այս չէ խօսքն, այլ Որով խորհրդով (մասնուն Յիսուսի եւ յարութեան) . . . վասն այնորիկ համբերեմք չարչարանաց, զի զտանիցիմք աշակերտք Յիսուսի Քրիստոսի որ նա միայն է վարդապետ մեր, ինչպէս կ'ընթեռնումք ՚ի Տպ.

Ահա նոր վավիխութիւնքն որ յայտնապէս գտղափարովաց զործն է, «Եւ զիմ՛րգ կարիցնեմք կալ առանց նորո՞ զօր եւ մարդարեմքն թէպէտ եւ աշտկերտք էին Հոգւայն որբոյ բայց նմա տկն ունէին իրեն վորդապետի»: Հոգի բանն թերեւս պատճառ եղած է չփոթութեան, զի հին օրինաց մարդարեք Մ'եօթային տկնկալու մեալին, Փրկչի եւ Վարդապետի, հոգւով: Զեռազրաց օրինակողք հոյին եւ զՀոգի տուրբ Աստուծոյ չփոթեր են բնող իրեարս, աեղափախութիւնն նպաստեր է յայդ:

Գեղեցիկ է յաջորդն եւ անվտանգ զերծած, «Եւ քանզի արզարութեամբ սպասէին՝ յորժամ եկն յարսց զնոսն ՚ի մեռնելոց»:

Յն. Արդ մի՛ լիցուք անդգայք քազցրութեան նորա, զի եթէ նա նմանեացի մեզ ՚ի զործ՝ ոչ եւս իցեմք, ուստի տշտկերտք նորա լիւալք՝ ուսցուք քրիստոնէապէս կեալ: Զի որ յայլ մնուն կոչի բաց ՚ի սմանէ՝ ոչ է Աստուծոյ:

Ա՛րչափ է խորին ընդ այս եւ բնող հայն, Արդ ՚ի միտ առցուք զքաղցրութիւն նորա եւ նմանեացոք նմա, որպէս եւ նա մեզ, մինչզեռ յօյնն կ'ըսէ, վայ է մեզ՝ եթէ նա նմանի մեր զործերուն, այսինքն հաւատարաչափն վճարելով, վայ է, վասն զի պիտի չքանամք, ոչ եւս այլ իցեմք: Տպագիրն բոլորովին չակասաւկն, եւ կը յարէ, եւ ուսցուք զնոգին քրիստոնէապէտ իսկ որ այլ անուն կոչի բաց ՚ի նմանէ՝ նա ոչ է Աստուծոյ:

Յայտնի է որ այսչափ խառնավմնզոր զրից մէջ յայն այլ կարգալ, եւ ՚ի սմանեն՝ ՚ի նմանեն՝ եւ ոչ իսկ դիտուելու արժանի է:

Յաջորդ տունն՝ թարգմանչին կարողութեանն եւ հմտութեան չափն ցոյց տալու կրնայ բաւել, յոր վսահացեալ անկատկած՝ աղաւազմունքն որոց շարունակ կը հանդիպիմք յաջորդաբար՝ Զեռադրաց կը համարիմք միայն եւ ոչ թարգմանչին անհմտութեան կամ մանուշազրութեան: «Ի բաց արարէք այսուհետեւ ՚ի ձէնջ զին խմորն չարութեան որ քացախեալն է ապականութեամբ, եւ փոխեցարուք ՚ի նոր զանգուած որ է Յիսուս Քրիստոս: Գեղեցիկ է խմորն քացախեն. յոյնն կրկին անզամ Զյոմի-խմոր — բասն կը զործածէ, հայն զմին ՚ի զանգուած կը փոխէ. ուշազրութեան արժանի է՝ զի իմաստն ակարացած չէ այդու, այլ մանաւանդ զեղեցկացած: Յոյնն չունի ապականութեամբն, այլ կ'ըսէ. ՚ի բաց արարէք զօքար խմորն ննացեալ են քացախեալ, թարգմանն՝ ածականքն որյականաւ ըստ կանոնին յեղով, քացախել բատին համազօր մ'ալ կը յաւելու՝ ապականուքին կամ ապականել խմորոյ. փոխեցարուք դուք ՚ի. . . կրաւորականն թարգմանչիս՝ ՚ի յունին ներգործակերպ է. փոխեցեք զայն (զսմորն) ՚ի. . . :


«Եւ յաղեցարուք ՚ի նա»: Տպագիրն անշուշտ Զեռագրաց շփոթութեամբն կրկին չփոթած՝ կ'ընէ եւ յարեցարուք ՚ի նա: Խմորի ընդ Քրիստոսի եւ նովաւ կամ ՚ի նա յաղիլ. աղ ընդունել: «Զի մի ինչ պակասեցի ձեզ, եւ դաստիարակեցարուք ՚ի հոգոյ նորա. մեծապէս այլայլած է իմաստն ՚ի հայումն. յոյնն կ'ըսէ. «զի մի որ ապականեալ ՚ի ձենջ, վասն զի հոտովն անարգեք. զիտելի է զի առա յունական օրինակք ալ խառնակ են. զի ոմն հոտ կ'ըսէ, եւ ոմն զայրոյք, եւայն. այլ առաջինն աւելի ճահաւոր մեր իմաստին, չար հոտովն խմորոյն անարգանս ածելով Քրիստոսի անուան:

«Ոչ է արժան (յն, անտեղի է) ուր Յիսուս Քրիստոս պատմի՝ հրէաբար կեալ.»յն. Անտեղի է, (անձան է) զՅիսուս Քրիստոս կարգալ եւ հրէաբար կեալ. զի ոչ եթէ քրիստոնէութիւն ՚ի հրէութիւն հաւատաց, այլ հրէութիւն ՚ի քրիստոնէութիւն, զի ամենայն լեզու հաւատալով յԱպոտուած ժողովեսցի: Տպագիրն ըսելիքն չփոթած է. «զի ոչ էառ հաւատա քրիստոնէութիւն ՚ի հրէութիւնէ, այլ հրէութիւն ՚ի քրիստոնէութիւնէ. այս զեղեցիկ է զուցէ, այլ յանզն՝ եւ ամենայն որ հա-

Հատաց՝ ի նա՝ առ Աստուած Ճողավի», բացատրութիւն մ'է, ոչ
թարգմանութիւն։

Երբ խրթին այլ ծանօթ ասղերուն ճշգտոթիւնն կը տես-
նեմք՝ ի Տպազրիս, ինչու է վերսիչեալ խմորին հատուածն,
զոր Սոաքեալն իր թղթոց մէջ նոյն օրինակաւ՝ այլ ոչ նոյն
բառերով կը յիշատակէ, կ'ըսեմք թէ ոչ թարգմանչին, որուն
ճարտարութիւնն շատ տեղ կ'երեւի ակներեւ, այլ Գաղափա-
րողաց անճարտարութիւնն՝ կամ մեղմելու մտօք խօսքն՝ անհոգ-
ութիւնն սակաւ ինչ գէթ պատճառ եղած է այսքան աղաւաղ-
մանց, զայդ վստահ եմ թէ յայտնին ընտիր Զեռազրաց քննու-
թիւնք։

(Շարայարելի)



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրք մի անգամ կը նրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
կ. Պօլսոյ համար 40 դամեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 . .

Խորաքանչյուր թիշ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրասունն է ի ներա , եւշիլ փողոց
Թիւ 1 , ուր պկոր է դիմել բաժանորդագրութեան եւ քերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1